

ՀԱՆԴԵՍ ԳՐՉԱԳԻՐԱԿԱՆ

ՃԱՅՑ ԲԺՇԿԱԳՐԱՆՔ

ՄԱՐԴՈՎԱԶՄՈՒԹԵՒՆ

(Եար. տիս էջ 68)

ՅԵՅ մարդակազմութեան կը գտնենք հետեւել վերջարանը.

« Կատարեցա՛ մարդակազմութիւն և բըպտիքն առողջութեաւ : Եւ երակի՞ն ձանակն(է)ն, և դոզին և պօքանին, և ամենայն եշանին հիշանդին . կամօքն Ասուուժոյ մերոյ » :

Եւ կը սկսի խօսիլ երակ առնելու օգտակարութեան վրայ . զրութիւն մը որ ի հին բժշկարան և ի հնումն շատ կը զործածուէր, մինչդեռ ըստ արզի բժշկական զիտութեան այդ գրեթէ ամեննեւին չի զործածուէր : Մանուկն բժիշկ հնագոյն բժշկարանաց զրութեամբ արիւն առնելը գեղ կը համարի աշշացափ, դիրացափ, փարացափ, թոքացափ, փայծղնացափ, սրտացափ, ստամքացափ : Երկարօրէն կը խօսի այս նիւթիս վրայ (Էջ 443-447) : Այս պարբերութեան կը յաջորդին մի քանի առողջարանական գեղեր . և յեսոյ « Բան առ ընթերցոցն նրբամիտս » վերնագրով տեսակ տեսակ հիմնագութեանց զեղերը և զարմանները կը գրէ . այս պարբերութեան մէջ (Էջ 422-426) կը զնուուին շատ մը ուսումնական և աւելի բուսաբանական թիվի և օտար բաներ : Եւ ըստ բժշկարանին, զեղերէն սմանը փարձելով, այլք երազի մէջ տեսնուելով! և յարթնագութեան փարձուել և մաս մըն ալ կարծեօք կամ ենթադրութեամբ զանուեկը են :

Մեր հպատակէն զուրս է հսս մի առ մի միշելու բժշկարանիս վեղերն և առողջարանական հանոններն, յորոց սմանը ներկայ զիտութեան առջեւ շատ ծիծաղելի են և առասպեկեաց չնորհէն ոչ զուրկ : Միայն իբրև նմայլ բժշկարանիս զիտութեան, լեզուին և

ոճնյս կը յիշենք զեղերէն և զարմաններէն մի քանի հատ :

« Ուսկէ որ խօսի . — Կալ քեզ բողկի սերմ. ծեծէ ա (մէկ) էղմալ (հատ?) սովն ծեծէ . ջորին առ խառնէ միատեղ, և թող առ կենա, և լից ի մէջ ունկին » :

« Այս կարմրութիւն . — Կալ քեզ մնորդը ծոտին սպիտակ ծաղիկը, յերեկոյի ժաման լից վրան սակաւ չափ, տառաօտուն հան զջուրն իմակիկով, աչից մէջը լուս, որքան լուսանա զեն չունիր » :

« Երբունքն որ ոռոփ . — Կալ քեզ ա զրամ քրիստու մինէրաւ . կէս զբալ մեղրի հետ խառնէ և օծէ » :

« Ատամեացափ . — Ի՞ն ամաց մարդ մի մեծ ատամ մի սկսից հանենւ . բայց մեծ ցաւ և ուռզ անիր տատամատակերն, զեղն, քէհրապարի թէնիմիւր օծելով շատ ջուր եկաւ բերանէն առողջացաւ » :

« Հազի կամ կրտոց հիշանդութիւն . — Կալ քեզ սպիտակ համեմի ծաղիկի, էպէմ կօմէնիք ծաղիկ . հաննապ զուֆա օմի, պալարգարա՝ կըր, էփէ սակաւ շաբար զանէ, քամէ ջուրն առ, տաք տաք խմցուր » :

« Արիւն կտրեւու . — Կալ քեզ որքան կամիս զորտ . զիր ի վերայ հրայ թող այրի, մինչեւ փոշի լինի, և ապա մազէ անցուր, և եղէ գամք վեհա զքիթն » :

« Ատամեացափ . — Կալ քեզ որքան կամիս թութեան . ջորով եփէ և քամէ, զարդարա թող անէ, թէ որ պատճառը միայն շատ համոններուն է այս միայն բաւէ » :

« Վէրէմին ցաշերուն . — Մեզի կուան լուէ . անխօնի իւզն լաւ է զահուէով . սարմաշափնը ջորով եփէ շաբարով սիրոր շինէ լաւ է . պասան եփէ ջուրն առ՝ մեղրով մանն արա լաւ է . կուզիք տը ֆիթրիօ սակաւ փարզէ ջորով և սակաւ շաբարով սիրոր շինէ և թքալ տուր . էլիբսիք տը փոսիկիմը աս ալ լաւ է » :

« Խենդի զեփ . — Ա՛ռ հակիմի մը շափ մարգու ըզեղ՝ ողջ մեռուցած ըլլայ մարզը . և մէկ հօլիա տասը տարուան հին զինի խառնէ ի միասին լաւ մը՝ տուր որ խմէ ամենը միամում, մինչեւ ի 24 ժամ քուն լինի յետոյ լանայ Աստուծով » :

Ընթերցողն անշուշտ կրցաւ գազափար մը կազմել այս մի քանի օրինակներէն (մասնաւանդ վերջին ծիծաղաշարտ առասպելաբանութենէն) որ զեղերն ու զարմաններն ըստ արդի զիտութեան կրնան մի միայն իրեն ծաղու նիւթ հետաքրքրութիւն շարժել. և զրեթէ ասոր յար և նման են մեր միւս շատ մը բժշկարաններ, որոնց մեծաւ մասամբ ոտար և աւելի հին արար բժիշկներու գործերն քաղուած կազմուած են:

Գանձնանք մեր բուն նպատակին, որ է զանել բառեր որոնք ուսումնական բառարանց համար կարելի է օգտակար ըլլան:

Բժշկարանիս մէջ հանդիպած ենց զանազան արար, յոյն, լատ, զաղ, իտալ օտար բառերու, որոնց լեզուական կանոնի համեմատ չեն հայացած: Բժշկարանիս էջերուն համեմատ և ոչ թէ այսուբենի կարգաւ կը յիշենց հետեւել բառերն:

Ըստուղուսամթ. զրուած է նաեւ Աստուղուսամթ. այս բառը պակաս է մեր նշանաւոր և աննշան բառարաններէն. ստկայն առանց տարակուսելու կ'ըսենք թէ աս հոմանիշ է մեր ի նախնեաց ունեցած Տարը բառին, որուն մեկնութիւնը նման է այս բառին բուն նշանակութեան. օրինակ.

Մեր քննած բժշկարանին մէջ (յէջ 8-9) կը զնոնենց հետեւել բացատրութիւններն: «Բայց այժմ յիշեմք զբութեան ուսումն. և այս որ զ բաժին է, առաջն այն է որ զիտենայ զըս հիմ: որ է Ըստուղուսարն, այսինքն հողն, ջուրն, քամին, և կրակն»: Բժշկարանը բառին բուն մեկնութեան մէջ կը զրէ: «Բայց ըսոխոն, և Անտարիմախոն, և Էշանան ասացեր են թէ Ըստուղուսարն այն է, որ ամենայն գոյացութեանց հիմ է, և ինցն զործէ ամենայն զործ. Գեղիանոսն՝ և այլք բժշկապետը ասացեր են թէ, Ըստուղուսարն այն է, որ ամենայն իրեւ առաջ ենի իրմէն. և յեսայ կրկին ի ինքն դառնա Աստուղով. Բագարան ասէ, և Մահմատն, և Զարպրիային որդին ասացեր են թէ Ըստուղուսարն հիմն է ամենայն արաբածոց. ինքն կերակն է և հողն է, ջուրն է և հողմն է. և ամենայն իրը ի դոցին իսառնուելուն կու գոյանա»:

Այսմ յիշելով նաեւ Տարը բառին մեկնութիւններն զորս մեր նախնեաց զրոց մէջ կը զնոնենք. որոշ կը տեսնենք որ Հասուղուսար և Տարը բառերն մի և նոյն նշանակութիւնն ունին. «Տարը կոչէ» որ չորից ունին զգոյութիւնն. յայսոցիկ չորից տարերց տարերց մարմուոցն. (Ե. բարձր): իսկ եզնիկ կը զրէ «Մարզոց մարմին ի չորից տարերց խանանեալ է, ի խոնաւութենէ, ի ցամաքութենէ, ի ցրտութենէ, և ի ջերմութենէ: Հայկակեան կը մեկնէ Տարըն. «Փիխաւոր նիւթ և հիւթ՝ որպէս սկիզբն և մասն բաղկացուցիչ զգալի մարմուոց. մանաւանդ հող, ջուր, օգ, հուր, և բաղկացեալն ի նոցանց նիւթական իրը. բնութիւն ինչ. և սկսութիւն. մարմին»: Այսցան օրինակ բատէ Տարը և Ըստուղուսար բառերն հոմանիշ լեզունելու. զալով բառիս հարազատութեան կամ օտարութեան, ընթերցողն արդին իսկ նոյն բառի նորթ հնչուելին գոյշակած է որ ինչպէս մեր ուսումնական բառերու մեծամասնութիւնը՝ նոյնպէս նաեւ սա օտարէն փոխառել է: Մենք այս բառը բաղկատելով պարսիկ աշեալ = իսոցիւս = Տարը հոմանիշն հետ, Գեորգ Դպիր Տէր Ցովհաննէն Պալատեցւոյ ընտիր Պարսիկ բառազրին մէջ կը զնոնենց հետեւել մեկնութիւնը. «Տարը. Ունսուր. Որոյ յոցնականն այսինքն չորբ տարերը ի միասին՝ իինին աւաճեալ = իւսուդուսամթ. արպերէն ազ, լ յա. և Անասորի կապաէ. և է սա ծագեալ ի յունականէ»: Ուրեմն բառիս բուն արմատականն է յունարէն հոմանիշ Հուցչեօն = Ըստիխիսին. իսկ մեր հին բժիշկն նոյն բառը ընդորինակած են վերցիշեալ Խւաղիւգսամթ նոյնանիշ բառէն և հնչեր են Ըստուղուսամթ:

Ճանպուայ. Բժշկարանս այս բառը կազմեր է իտալ Տամիւրո բմբազէ բառէն. և կը զործածէ իրեւ հոմանիշ թմբուկի. ստամբուր նկարագրելու տաեն, անոր ձեւին համար կ'ըսէ (յէջ 17) «ա զիհն տափակ է. և ա զիհն զոնա է ի փորուն զին, և իր ձեն որպէս տափուուայ է»:

Անձանօթ և Մօհուտախիլ բառն. որուն մեկնութենէն որոշ բան մը չի հասկցուիք. բժշկարանն կը զրէ «և այս մօհուտախիլ է հիմն

ամենայն կենզանութեան» յէջ 44. իսկ յէջ 42 «և քան զամենայն անդամն մարդուն մատներուն կաշին Մօքրատիլ է աւելի և քան զայս աւելի այլ մօքրատի իրք չի կայ ։ Յէջ 48, կը գտնենք Պաւանն որ նոյնպէս մեզ անձանօթ մասցած է. «Եւ բնութեան յումն ի պաշտպան ինի, որ է զ(ո)նապանն, և պաշտպան այն տեղեացն ասեն, որ զարդն ի սոտամբրէն յաղիբն կու դրէկ»։ Այս բացարարութենէն կարելի է ենթավրել որ լինի մզոյ զօրութիւն մը։

Այս. (յէջ 48) անտարակոյս պէտք է լինել համանիշ ի բառարան դանուած Ազուաննը (զիգուած աղը) բառին. և արդէն ի բժշկարանիս Ազո բառը մի և նոյն իմաստով գործածուած է։

Աղձորտ. գործածուած է իրբեւ անուն ամենայն աղեաց. և այս բառն ալ կը պակոփ ի բառարան։

Շարայարելի

Հ. Ս. ԵՐԵՎԵՆԻ



ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՔՈՒՆ

HYGNOTISME

(Տար. տես էջ 331-1900)

Պ.

ՑԱՆԱԽԱԳՈՅՆ հանդիպելի դէպք մ'է բնական քնոյ ի մագնիսական քուն փոխութիւն. Զայդ բացարարենք հետեւեալ դէպքով զոր Պէրնչայր կը պատմէ.

«Հիւանդանոցի ծառայութեան մէջ մորթիստաւոր մը կը քնանար բնական քնով. զանիկայ երբեք չէի մագնիսացուցած։ Մեղմով ձեռքը շօշափելով ըսի իրեն. «Մի արթնաբը. Քնացիր. Շարունակէ՛ քունդ.»

Զկարենաս արթնալ»։ Երկու վայրկեան ետքը, անոր երկու թեւերը վեր վերցուցի. — ուղղագրաբութեան մէջ էր նա։ Ազա թուզուցի զինքը բաւլով թէ յետ երեք վայրկենի արթնալոյ։ Արթնալէն սակաւ ճամանակ ետքը՝ եկայ խօսակցելու հերթ. նա բան մ'ալ չէր յիշեր եղածէն։ Աւասիկ բնական կերպով քնացողին հետ կրցայ յարաբերութեան մէջ մանել. և այդ բնական ցունը փոխուեցաւ մագնիսականի»։

Իսկ Փիգրը կը զրէ. «Օ. Պէրմէի փորձերն, զորս հաստատած է կշշայտէն ալ, կը ցուցընեն՝ որ կարելի է բնական ցունը փոխել ի մագնիսականն այնպիսի կերպով, որ ամեննեփն ծանօթութիւն չունենան քնոյ ենթարկեալ անձինք։ Նոյն Պէրմէ կրցաւ կատարել այս փոփոխութիւնը՝ բանելով իրեն տաք ձեռքը սակաւիկ մի հեռու խոր քնացողներուն զիմէն, և կամ կերպունացնելով անոնց վրայ միաբեւեա անբնդհատ հոսանք»։

Արդէն իսկ նուազէ զօրավարն ըրած էր այդ փորձը։ Խորին քուն եղաղներուն քով մօտենալով, անոնց ճակտին կամ ստամոքսին արտաքին խոռոչին վրայ մեղմով կը զնէր իւր մատր. Քանի մը վայրկեան ետքը՝ անոնց հարցումներ կ'ընէր, որք յանախ առանց արթնալու կը պատասխանէին, և քնացուցիւթեան նշաններ կու տային։ Եւ այս բանս ստուգած են շատ անգամ Լիւզով, Տէլլով, Ֆորէլ, Պայլի, Արիմա։

Թուի թէ այս ամէն ստուգուած իրողութիւնք մեծածակն պիտի ամփոփեն Պրէտի վերցիշեալ նշանաւոր իմաստը. «Մագնիսական վիճակն իւր չընանց և ոչ միոյն մէջ կրնայ սահմանուիլ եթէ անոր ենթարկուած անձին հաւանութիւնն չըլլայ. . . . Ոչ որ կրնայ երբեք ենթարկուիլ այդ քնոյ առանց իրեն ազատ հաւանութեան»։

Զհամարինք՝ թէ միայն բնական քունը կը փոխարկուի ի մագնիսական քուն, վասն զի անզպայցուցիչ քունն ալ կարելի է փոխել նոյնպէս ի մագնիսականն Ավտոման. Բէկ էր էրերիս. Վալլստութիւն, այս մասին ծզպայցն ծանօթութիւններ տալով կը հաստատէ այս իրողութիւնը բազմաթիւ և հաւասար փորձերով չետեւեալ պատմութիւնն